

❖ Յնկաէի Սինանեան ❖

Սուր մաթերիալիզմի այս ահեղ տարիներուն, մեր ապրած աստանդական տարագիրի կեանքէն բիւր անդամ պարտասած, ո՞րքան բարբար է ողեկոչել այն յիշատակները՝ որ կուղան մեր մօտաւոր անցեալէն:

Զինադադարի խանդավառ տարիներ ... Մեր մտաւորական կեանքը չէր բոլորած այնքան գեղեցիկ ոսկեղար մը որքան այդ խիստ կարճատեւ տարիներուն:

Առաջին դէմքը որ կը յաճախէ զիս այդ օրերէն՝ Յովսէփ Սինանեանն է: Ազշէհիրի նման թրքախօս ու յետամնաց զաւառէ մըելած էր անպատանի տարիքէն իսկ արդէն պատերազմի բոլոր արհաւիքները տեսած, աքսորուած մինչեւ Տէր-Զօր ու բաղդին մէկ քմայքովը ազատուած վերջապէս: Հազիւ նախակրթարանի ուսում մը առած, եւրոպական լեզուներու բոլորովին անտեղեակ, իր ամբողջ պաշարն ու ներչնչումը քաղած էր Մկրտիչ Պէշիկթաշլեանի, Մէծարենցի ու Վարուժանի բանաստեղծութիւններէն: Դեռ ականջիս մէջն է իր թրքական շեշտը՝ երբ Նշան-թաշի ծառուղիին վրայ կ'արտասանէր ինձ իր քերթուածներէն...

«Կողքիս սեղմաղ քընար մ'անյշ, բազմալար, Հուրիներու համբոյքներովն արքեսաղ...»

Տէր-Զօրի խորերէն կուզար ան՝ իր հետքերելով դիւրազգած հողի մը եւ խանդավառ թոփչք:

Առաջին անդամ իրեն ծանօթացայ Պոլսա-չայ Տրամաթիք Ընկերութեան մէջ: Հին Աստուածիներ կը փորձէինք, ուր իրեն ալ վանականի մը դերը տրուած էր երուանդ թօլայեանի յանձնարարութեամբ: Մերս կերպով բարեկամացած էր բանաստեղծներուն մէջ գալու իսկ բանաստեղծութեան ակերէն, — յունական հին խորհուրդներէն, — ու լիահազար կ'արտասանէր իր «Հայ Հոմերացիք»էն հատուածներ, —

որուն տունն ալ կը բնակէր արդէն: Ի՞նչ սըրտցաւ պահեր անցուցած ենք այն ժամանակ: Եւ ի՞նչ բուռն կրակ կար այդ համեստ, զաւառացի տղուն մէջ՝ դէպի բանաստեղծութիւնը: Զմայլելի՛ օրէր, ուր մեր թատերական ու գրական հանդէսներու բարախուն կեանքէն զատ ունէինք մեր գրական բանակատեղիները: Ասոնցմէ մին էր Եսայէան վարժարանի փողոցը գըտնըուղ յունական կապելան, որուն անունն ալ կնքած էինք արդէն Արքիսրիօ-փալաս: Յաճախ, գիշերները կը բոլորուէինք հոն, Յովսէփ Սինանեան, Նշան Պէշիկթաշլեան, Լեւոն Շիրեան, մէրթ՝ Գ. Կառվարենց, Եղուարդ Գոլաննեան եւ մէրթ ալ Լեւոն իսաճանեան, որ Ետի Գուլէէն մինչեւ հոն փարսախներ քալած կ'ըլլար որպէսզի իր մէկ նոր զրած հազներգութիւնը կարդայ մեղի:

Այստեղ հարկ կը սեղեմ փակադիծ մը բանալ: — Լեւոն իսաճանեան, — որ կատաղի կերպով Պլուտարքոս կը կարդար, եւ մինչեւ ծուծը անած էր յունական դասականներով, — կ'ատէր մէր հիւնդագին ու լալահառաչ բանաստեղծութիւնները: Տիեզերքը յոզնած է, կ'ըսէր, բանաստեղծներուն լացը մտիկ ընելէ: Եւ ինքն իսկ թօթափած իր «Փանդիո»ին «աշուղական» հեծեծիւնները՝ ընդպրկած էր նոր կալուած մը, որուն շատ հպարտութեամբ «հազներգութիւն» անունը կուտար: Ասով կ'ուզէր զանազանուիլ ան մէր նոր սերունդի գրականութենէն, որ անմիջական ազգեցութեան տակ կ'իյնար Փրանսացի խորհրդապաշտներուն ու անկապաշտներուն: Իսկ ինք իր ներչնչումը կ'ուզէր քաղել բուն իսկ բանաստեղծութեան ակերէն, — յունական հին խորհուրդներէն, — ու լիահազար կ'արտասանէր իր «Հայ Հոմերացիք»էն հատուածներ, —

Գինի չեմ տար Աստուածներուն Հեփեստի պէս  
կաղնիկաղ,  
Որ չ'արձակեն վրաս ծիծաղ :

Վա՛ր դըրաւ սուրն Ալեքսանդր, Մեծ Մատ-  
եանին առընթեր,  
Սուրն արուեստէն էր պարտուեր :

Եւ այլն :

Այդ օրերուն հիմնած էինք նաեւ «Աստղիկ»  
գրական միութիւնը, եւ ամէն կիրակի օր կ'ու-  
նենայինք հաւաքոյթ : Սքանչելի ընկերներ եւ  
ընկերուհիներ ունէինք մեր մէջ, բոլորն ալ  
նոյն շունչով համակռւած : Անզամ մը, մեր ըն-  
կերուհիներէն երազային օրիորդ մը իրմէ կարդ  
մը արձակ քերթուածներ կարդաց : Բոլորս ալ  
ունկնդրեցինք դիւթուած : Տպաւորութիւնը  
խոր էր եւ Յովսէփ Մինանեանի զգայուն սիրտը  
խսպա՛ռ ալեկոծուած ... Օրեր վերջ հնչեակ  
մը ծնունդ կ'առնէր . —

Երանի ժեղ ըրտեսնէի, չընայէիր աչքերուս,  
Զըկապէի՛ր սիրտըս սիրոյ աննիւրական  
վարսերով ...

\*  
\*\*

Միսաք Մեծարենցին Եւ Մատթէոս Զարիֆ-  
եանին նման, Մինանեանն ալ կարծես թէ կը  
նախատեսէր իր վազահաս վախճանը : Ու անոնց  
պէս ինքն ալ իրարու ետեւէ կուտար երկու րա-  
րակ հատորներ, Հոգիի Ասուպներ, Եւ ապա  
Սեւ Ծով :


Մինանեան, — ինչպէս Ն. Պէշիկթաշեան,  
Զարիֆեան, Կառվարենց, Եւայլն, — կը պատ-  
կանի այն քամբազգ սերունդին՝ որ 1912-1914ի  
չըջանին սնաւ եւ ուսնացաւ Վարուժաններու,  
Միամանթօններու եւ Զարդարեաններու պատ-  
գամներով : Ապա եկան արհաւիրքի անիծեա՛լ  
տարիները : Մակայն մեր մեծ մարզարէներուն  
շունչը անեղծ մնացած էր մեր պատաննեկան հո-  
գիին խորը : Ծաւալեցաւ ու բողբոջեցաւ ան այդ  
տիսուր շրջանին, մինչեւ վերջապէս զինադուլի  
առաջին օրերուն իսկ Հիմուկրէնի աղրիւրին  
նման ցայտեց դուրս : Եւ սակայն հիւանդ ու  
տանջապարտ էր մեր սերունդը :

Առէք օրինակ Նշան Պէշիկթաշեանի քեր-  
թուածները, որոնց շատերէն կը հոսի այդ

մուայլ ճակատազրականութիւնը :

Պիտի մեռնի՛ս հոգիս, դուն շա՛տ, ո՛չ քէ շուտ,  
Վաղամեռի՛կ, չունիս բախտն այդ, սուտ է

սուտ :



ՅՈՎԱՐԵՓ ՄԻՆԱՆԵԱՆ

Առէք Կառվարենցը, որուն հատորին ա-  
նունն իսկ կը բնորոշէ իր երգերուն զոյնը, —  
Գերեզմանի Ծաղիկներ :

Բացէ՛ք Մինանեանի Հոգիի Ասուպներու ա-  
ռաջին էջը . — Հեծեծիւն : Վիթիսարի պոսթ-  
կում մըն է այդ քերթուածը : Պետրոս Դուրեանի  
չափ մոա՛յլ ու ընդգրող են տողերը :

Ո՛չ ո՛ք տեսնէ արցունեներս իիր, ուր կ'այրի  
կեանի մը մատաղ՝ սեւ վշտերու մէջ հըսկայ ...

Ու կ'աւելցնէ դառն հպարտութեամբ մը:—  
Ես չե'մ ուզեր, ո'չ յալքանակ, ո'չ դափնի ...

Այս երկրորդ հատորին մէջ ոճը աւելի  
յղկուած է: Իր լալաղին գոչերը աւելի արուես-  
տով կ'երգուին:

\*\*\*

Կանոնաւոր զարգացման մը պակասը զգա-  
լի է սակայն Սինանեանի մօտ: Եւ ասոր համար  
ալ իր քերթուածները չունին այն նուրբ յղկը-  
ւածքը զոր կը տեսնենք Գ. Կառվարենցի կամ  
Զարիֆեանի մօտ: Արդէն հազիւ աշքերը բացած  
բնութեան համրոյրին՝ կը տւանէ մեր ազգային  
եղեննը: Աքսորուած մինչեւ Տէր-Զօրի անա-  
պատները, ասլրած բովանդակ այդ արհաւիր-  
քը՝ կուղար Վոսկորի ափերը՝ որ աւա՛ղ, այ-  
լամերժ եղան իրեն համար: Ու հալածուած ընդ-  
միշտ նիւթական կարիքներէն՝ չունեցաւ միշոց  
քիչ մը միջաղուային դրականութիւնը ըմբոշի-  
նելու: Իր ներշնչման մշտական ակը եղաւ սա-  
կայն վահան Թէքէնանը՝ որուն Հրաշլի Յա-  
րուրիմը աւետարան մըն էր իրեն համար:

Հայկական եղեննը անմասն չէ մնացած իր  
ներշնչումէն: Օրինակ՝ Հայուն Տնակը ոտանա-  
ւորը սքանչելիք մըն է, ուր սեղմ ոճով կ'երգէ  
Հայու մը տնակը՝ որ ի զո՞ւր կը սպասէ իր տէ-  
րերուն, վասնզի « ա՛հ դարձ չկա՛յ Տէր-Զօ-  
րէն ... »:

Իր ամենէն գեղեցիկ յատկանիչը՝ ներշնչ-  
ման անկեղծութիւնն է: Ան զերծ է ոմանց ու-  
սուցիկ տիրութեանէն ու օտարաբոյր ներշնչու-  
մէն: Իր երկրորդ հատորը՝ Սեւ Ծով, նոյն  
մուայլ կնիքը կը կրէ: Առաջին էջն իսկ կարծր  
թախիծ մը կը ճնշէ բնթերցողին վրայ.

Սեւ Ծովուն վըրայ  
Առագաստ պարզած  
Հոգիս կը սուրայ ...  
Առագաստն հոգւոյն՝  
Յոյսիս պատանին է,  
Վախնանը նամրուս՝  
Ծովուն յատակն է ...

\*\*\*

1922-ի ամառը մեղ մօտ հիւր մնաց ժամա-  
նակ մը: Հէ՛զ Յովսէփ, գեռ աչքիս առջևւն է  
քու խիղախ գէմքդ, խոշոր, սեւ աչերդ՝ որոնք  
անմար ուժ մը կ'արտայայտէին: Կէտիկ-Փաշա-  
յի հանդարտ թաղին մէջ, գիշերները նստած  
միասին մեր տան շահնիշինը, ի՛նչ խանդավա-  
ռութեամբ կը խօսէինք զրական նիւթերու  
շուրջ:

Սիկարէթը միշտ ձեռքն էր, որուն ծուխե-  
րը մեծ ախորժակով կ'արտաշնչէր զիշերուան  
մթութեան մէջ:

Ժամանակ մը միասին բնակելէ վերջ՝ 1922ի  
ամրան մեկնեցաւ իզմիր, իր քոյրերուն մօտ:  
Քանի մը շարաթ վերջ արդէն Քէմալական զօր-  
քերը կը խուժէին իզմիր, ջարդի ու կրակի տա-  
լով համայն քաղաքը: Ա՛լ լուր չառինք իրմէ ...

Այսօր, երբ կը մտարերեմ այս բոլորը, ար-  
դէն տասնեակ մը տարիներու անողորմ անջրը-  
պետը կայ մեղ բաժնող այդ օրերէն:

Դեռ անշուշտ ի՛նչ տաղանդներ անհետա-  
ցան Սինանեանին նման, որոնց գոյութիւնը ո'չ  
ոք կը յիշէ այսօր: Ճիշտ ասոր համար ալ փա-  
փաքեցայ դուրս հանել այս պատուական տղուն  
գէմքը ժամանակի աւերին տակէն: Վասնդի ան,  
հակառակ իր ապարախտ կենցաղին՝ քնարը  
միշտ ամուր սեղմեց կուրծքին վրայ, սիրեց ար-  
ուեստի գեղեցկութիւնը եւ տառապեցաւ անոր  
համար:

Փարիզ

ՎՐՈՅՐ ՄԱԶՄԱՆԵԱՆ

